

որ ի Մոսքուա, անդամ Փերրպուրկի բանտից ժողովոյն, եւ բազում այլ ուսումնական ընկերութեանց :

« Յովհաննէս աղայն այր բարեգործ եղեւ, այս բառիս ընդարձակագոյն առմամբը : Իւր ճոխութեան մեծագոյն մասը եւ բոլոր իւր կեանքը նուիրեց ի բարիս գործել կամ հասարակաց օգտել, եւ իւրոյ ազգին բարոյական եւ մտաւոր յառաջադիմութեանը ձեռնառու հանդիսանայ : Այս ազնուական ցեղին ըրած հիմնարկութիւնները, որոց մէջ Փերրպուրկի եւ Մոսքուայի հայափառ եկեղեցիները՝ իրեն առատ խնամոցը նիւր էին եղած, որ մինչեւ ի շոալյուրիւն կերբար : Փերմիկուսակալութեան մէջի գեղեցկաշէն Հայոց եկեղեցւոյն ինքն է հիմնադիր :

« Իւր կայուածոցը մէջ եղած հպատակացը հետ՝ մարդասիրութեամբ եւ բարութեամբ լի, ետքի դժուարին տարիներուն մէջ կուգեր որ անոնց պահպանութեանն ու պիտոյիցը համար պէտք եղած ծախքերը՝ իւր եկամտիցը վրայէն առնուի, յառաջ քան իւր առանձնական ծախքերն ընելու : Ասով, Աղեքսանդր Բ Կայսեր գեղացւոց ազատութեան համար ըրած հրամանը՝ ինքը մեծաւ փութով ընդունեցաւ :

« Մահկանացու մարմինը դրուեցաւ իւր տանը շիրմին մէջ ի մատրան անդ Հայոց որ ի գերեզմանատան Սմոլյենսքայ, ոչինչ հեռի ի Փերբըրպուրկէ : »

orientales de Moscou, membre du comité des prisons de Saint-Petersbourg et de plusieurs Sociétés savantes.

« M. Jean de Lazareff fut un homme de bien dans la plus large acception du mot. La plus grande partie de sa fortune et tout son temps furent consacrés à des œuvres de bienfaisance ou d'utilité publique, et à tout ce qui pouvait contribuer au progrès moral et intellectuel de la nation à laquelle il appartenait. Les fondations dues à la munificence de cette noble famille, et, entré autres, les églises arméniennes de Saint-Petersbourg et de Moscou, furent de sa part l'objet d'une sollicitude qui allait jusqu'à la prodigalité. C'est à lui qu'est due l'érection de la belle église arménienne que possède aujourd'hui le gouvernement de Périn.

« Plein d'humanité et de bonté pour les serfs de ses domaines, il voulait, dans les années difficiles, que les dépenses nécessaires à leur entretien ou à leurs besoins fussent prises sur ses revenus avant ses dépenses personnelles. Aussi la nouvelle mesure ordonnée par l'Empereur Alexandre II pour l'affranchissement des paysans avait-elle été accueillie par lui avec le plus vif empressement.

« Sa dépouille mortelle a été déposée dans la sépulture de famille, à la chapelle arménienne qui s'élève au cimetière de Smolensk, non loin de Saint-Petersbourg. »

Կ Ե Ն Յ Ա Ղ Օ Գ Ո Ւ Տ Բ Ա Ն Ք



(Նարայարութիւն եւ վերջ. Տես էջ 42.)

Մրնոյրտը անդադար շարժման մէջ է. ջերմութենէ՝ հովերէ եւ էլեկտրական էրեւոյրներէն յառաջ եկած հոսանքը անդադար անոր այլ եւ այլ խաւերը տակնուվրայ կընեն, իրարու կխառնեն, որով եւ անոր ընդ հանուր զանգուածը պէտք է այլայլի, որպէս զի այլ եւ այլ ժամանակաց իրարմէ ունեցած տարբերութիւնն անոր վերլուծութեամբն իմացուի :

Բայց այս զանգուածը ստակալի մեծ է : Երէ կարող ինեաք ամբողջ մրնոյրտը գունտի մէջ զնել եւ կշիռփի

մը նմարէն (թեազի բասը) կախել գոյն, միւս նժարը հաւասարակշռելու համար պէտք էր 581,000 խորանարդ մէքք պղինձ զնել :

Արդ երէ ենթադրեմք ըստ ոմանց թէ իւրաքանչիւր մարդ օրը 1 հազարակրամ բրուածին կծծէ, թէ երկրիս վրայ հազար միլիոն մարդ կայ, եւ թէ կենդանեաց շնչառութեամբն ու գործարանաւոր նիւրոց ապակաւութեամբն այս մարդկանց ծծած բանակութիւնը ջորեպատիկ կըլլայ. դարձեալ հարիւր տարուան մէջ բոլոր մարդկային ազգին ծծած բրուածինը վրան՝ եւ երեք անգամ եւս նոյնչափ բրուածին աւելցնելով՝ հազիւ կկշռէ 15 կամ 16 խորանարդ մէքք պղինձ. ուր օղին մէջ 154,000 խորանարդ մէքքէն աւելի կայ :

Երէ ըսելու ըլլամք թէ բնութեան օդին մէջ դրած բրուածնին ուրը հագարերորդ մասը հարիւր տարուան մէջ կրնան ապականել Երկրիս երեսը սփռուած անբիւ անհամար կենդանիք, դարձեալ ճշմարտութենէ շատ հեռի կըլլամք :

Չնորոգուած օդոյն ապականելուն զլխաւոր պատճառն է մարդկան ու կենդանեաց շնչառութիւնը : Մենզիւս բժշկին ըրած փորձերուն համեմատ՝ մարդս մէկ ժամուան մէջ 177 լիտր օդ կծծէ, որուն բրուածինը բոլորովին ածխային բրու կդառնայ :

Համարելով թէ օդը կապականի երբոր իւր բրուածնին երբորդ մասը կորսնցունեն, կտեսնեմք որ մէկ մարդուն ժամուան մը մէջ ծծած օդն է 557 լիտր, կամ 15 խորանարդ մէքր 24 ժամուան մէջ : Թեպէտեւ Պ. Տիւմա հռչակաւոր բնալոյծն այս թիւը ջափազանց գտնելով՝ մարդուս 24 ժամուան մէջ ապականած օդոյն քանակը 8 խորանարդ մէքր միայն կդնէ :

Այս ըսածներես կիմացուի որ օդի մը ապականած կըսեմք երբոր մէջը ածխային բրու ըլլայ. ուրեմն կնետեի թէ նրա ածխային բրու կայ՝ հոն բնակիլը մարդուս կենաց վնասակար է, որպէս յայտնի կտեսնուի նաեւ Պ. Պլան բնալուծին շինծու մրնուորտներու մէջ ըրած հետազայ փորձերէն :

Որոշեալ մեծութեամբ գոց սենեկի մը մէջ ածուխ վառեց՝ ուսկից շատ մը ածխային բրու կելլէ, Եւ խոշոր շուն մը մէջը դրաս, որ շուտ մը սկսաս անհանգստութեան նշաններ տալ. ածուխը վառելուն վրայ հազիւ տասը վայրկեան անցեր էր՝ կենդանին ողեսպառ ընկաւ, Եւ քսանըհինգ վայրկեանէն մեռաւ :

Նոյն սենեկին մէջ ճրագ մը կար՝ որ դեռ պայծառ կվառեր, Եւ շանը մահուցէն 10 վայրկեան ետքը այն Եւս մարեցաւ :

Այն ատեն օդը ժողվեցին Եւ վերլուծելով տեսան որ 4,61 ածխային բրու, 0,54 ածխածանց (oxyde de carbone) Եւ 0,04 ածխացեալ ջրածին կայ մէջը :

Գոց տեղ մը այլ Եւ այլ կենդանիք դրին, Եւ հոն շատ մը գուռ ածխային բրու տարածեցին, որպէս զի տեսնեն թէ անշնչութեան զլխաւոր պատճառն ինքն է թէ չէ. Եւ տեսան որ շուն մը առանց մեկէն մեռնելու՝ բաւական ժամանակ Եւս կդիմանայ, Եւ ընդհակառակն գործելի վառուած սենեկին մէջ մեկէն ընկեր մեռեր էր՝ ուր շատ անելի թիջ ածխային բրու կար :

Ուրեմն անոր պատճառն է ածխածանցը : Թեոր 100 մասն օդին մէջ 4 կամ 5 մասն այս ժանգին գտնուի՝ մեկէն ճնճողուկ մը կմեռնի. իսկ այն մրնուորտին մէջ որ 100 մաս օդին մէկ մասը իրմէն է, ճնճողուկ մը երկու վայրկեան հազիւ կրնայ ապրիլ :

Այս ըսածներես կրնամք հետազայ հետեւանքն

հանել : Այն մրնուորտին մէջ որ 100ին 5 կամ 6 մաս գուռ ածխային բրու ունի՝ շնչառութեամբ կամ այրմամբ գոյացած՝ ճրագի բոցը կմարի, Եւ թեպէտ կենդանիք կամ մարդս ջմեռնիր, սակայն շնչառութիւնը դժուարին կըլլայ, Եւ տար արիւն ունեցող կենդանիք մեծ անհանգստութիւն կզգան :

Լերանց անօր սցած կամ բարակցած օդը մարդկանց տարիքին ու առողջութեանը համեմատ կազդէ, Եւ թեպէտ ամենուն արեան շրջանն ու շնչառութիւնը կշուտնայ՝ բայց անհասար համեմատութեամբ :

Սպիտակ լեռան վրայ՝ ծովու երեսէն 5,910 մէքր բարձր, գաղղիացի Սուսիւր բնագիտին Եւ իւր ընկերաց շունջը բռնուեցաւ, Եւ քանի մը վայրկեան անշարժ մնացին :

Ո՛րջափ բարձր էլլէ մեկը, այնջափ անելի հարկաւոր է որ ստեպ ստեպ անշարժ կենայ. վասն զի անշարժ կեցած ժամանակ ամենեւին մարդ շնչառութեան նեղութիւն չկրէր. տափարակ դաշտի վրայ խօսելուն պէս բնաւ ջյոզնիր՝ ճրջափ Եւ անելի բարձր ձայնով խօսելու ըլլայ. կրնայ իսկ ծուխ քաշել առանց նեղութեան. բայց քանի մը վայրկեանէն անելի չկրնար ոչ վազել Եւ ոչ քաշել, մանաւանդ վեր էլլելու ժամանակ :

Երբեմն նաեւ մարտողական գործարանաց այլայլութիւն կզգան մարդիկ անելի կամ նուազ սաստկութեամբ ըստ կազմութեան իւրեանց, Եւ ծովէն զարնուելուն պէս ախորժակին գոցուելէն մինչեւ փսխում կրնան ունենայ :

Այս բնախօսական երեւութից ոչ սակաւ պատճառ կուտան նաեւ այն բազմատեսակ աշխատանքն ու քննատութիւնը որ այսպիսի ճամբորդութեանց մէջ անհրաժեշտ են : Այս Եւս յայտնի է որ թիջ մը կենալով մարդուս բնութիւնը կվարժի ու առջինին պէս անօրացեալ օդէն նեղութիւն չզգար : Բարձր Փերուին մէջ քաղարներ ու գեղեր կան որ ծովուն երեսէն 5,900 Եւ 4,550 մէքր բարձր են, Եւ մէջի բնակիչը բարձրաբնակ ըլլալուն համար ոչ երբեր նեղութիւն կկրեն :

Այս երեւոյթները կրնամք նր Եւ իցէ ժամանակ կենդանեաց վրայ տեսնել երբոր գտնուր օդահան մեքենային ընդունարանին տակ դնեմք : Անօրացած օդին մէջ շնչառութեան երագութիւնը դիւրաւ կմեկնուի՝ շունջ առած ժամանակնիս բորբերուն մէջ նուազ ջափով բրուածին մտնային. այնպէս որ երէ օդը անելի անօրանայ՝ անշնչութեամբ մահ կպատճառէ :

Պատկերին մէջն (էջ 45) եղածին պէս աղանձի մը ապակիէ ընդունարանին տակ դնեմք. կտեսնեմք որ ուրախ գուարք կրոջըտի : Փոխեմք ընդունարանին տեղը, օդանանին վրայ դնեմք. դարձեալ կրոջըտի. բայց ընդունարանին մէջի օդը թիջ մը որ պարպեմք՝ որով

կանօսարացնեմք զայն, կտեսնեմք որ աղանույն զուարթութիւնը կերբայ, կրմրի, և եթէ քիչ մըն ալ օղը պարպեմք, բոլորովին խեղճը կիյնայ կանշնջանայ : Ուրեմն այս փորձես յայտնի երեսի որ անօսարացեալ օղոյն մէջ կենդանեաց պէս մարդս ալ նեղութիւն կրաշէ. և երկրորդ, առանց օղի ոչ մարդ, ոչ կենդանի չեն կրնար ապրիլ :

Իրաւ է որ բուշուներ այնչափ կբարձրանան ուր օղը շատ աւելի նօսք է քան թէ երկրիս վրայ և բնաւ նեղութիւն չեն կրեր, բայց կազմուածքին այնպէս եղած է որ անդադար կարող են օղին հետ իրենց ներքին հեղանիւքքը հաւասարակշռել : Օղը միայն իրենց բոքը ջմտնէր. գանձական խոռոչնին (cavité abdominale) ու նաեւ ոսկորնին լեցուն են օղով. և մրնուորտին մէջ իրենց բարձրանալուն կամ ցածնալուն համեմատ՝ կրնան շնչառութեամբ լեցընել կամ պակսեցընել օղային խորշերը :

Անօսարացեալ օղը շնչառութեան և արեան շրջանին գործարանաց գործողութիւնը երազելով՝ գտնոնք աւելի ենթակալ կընէ բոքբորման, որով տկար կուրծք ունեցող անձինք մեծ վտանգի մէջ կիյնան. թակտես երբեմն կասկածաւոր կուրծք ունեցող հիւանդներն ևս յեւներու մէջ անվնաս բնակած են :

Շատ տար մրնուորտին մէջ մարդուս բոլոր գործարանները ուժէ կիյնան, մտաւոր ու բարոյական կարողութիւնքը կտկարանան : Նրովպիոյ հրատոջոր երկրքին տակ մարդուս մարմնոյն պէս միտրն ևս շչատած է, որ ընդհակառակն այնչափ տար չեղած կլիմաներուն մէջ — որպիսի են նարպիոյ հարաւային կողմի երկիրները — նորէն իւր եռանդն ու կորովը նեոք կբերէ :

Շատ ցուրտ կլիմաներն ևս շատ տար կլիմաներուն պէս մարդուս մտրին վնասակար են :

Տար ու ճախճախոտ երկիրներ՝ ուր մեռած բուսական նիւթեր տարին ու խոնառութեան ճգուած են, մանաւանդ մեծամեծ գետերու բերանը, բազմաթիւ հեղեղատներ ընդունող ծոցերուն ցամաքը, վերջապէս ուր որ անուշ ջրեր կուգան աղի ջրերու հետ կխառնուին՝ երկրին օղը ոչ երբէք առողջարար կըլլայ :

Արեւադարձից տակը այսպիսի երկիրներ շատ կան, և դիտուած է որ անձրեւներէն ետքը երբոր գետինը կսկսի չորնալ, այն ժամանակ վատառողջութիւնը կսկսի : Քոլումպիոյ Սանթա-Ֆե տէ Պոկոբա ըսուած մայրաքաղաքին արեւելակողմը Սուրբ Մարտինոսի ընդարձակ դաշտեր կան, ուր ամէն տարի անձրեւային եղանակէն ետքը մեկէն ջերմերը կսկսին. և այն ժամանակ բաւական է թէ լեռնաբնակներէն մեկը դաշտը իջնայ՝ մեկէն կնիւանդանայ :

Օղոյն ունեցած էլեկտրականութիւնն ու մէջէն անցած յուսոյ ճառագայրները՝ կենդանի եակաց վրայ մեծ ազդեցութիւն ունին : Թէ մարդիկ ևս թէ բոյսք արեւուն ճառագայրներէն զրկուելուն պէս կճոզին ու բոռմին : Քաջաբոյս տունկ մը առ, տեղ մը դիր ուր արեւուն ճառագայրները չգարնեն, կըտեսնես որ ինչպէս քանի մը օրուան մէջ առջի պայծառ կենդանութիւնը կերբայ ու կչորնայ :

Վերջացնեմք հատուածնիս ըսելով որ օղը բնութեան երեսոյրներէն շատին վրայ մեծ ազդեցութիւն ունի. ինքը կուտայ մեզի քրքմահանդերձ՝ վարդամատն ու կապուտակագեղ արշալոյսը, քաղցրասիւք ու կարմրավառ վերջալոյսը, երվներանգ ծխածանն ու երեկոյեան քաղցրաբոյր գեփիւռները :

ՈՐԲԱՆ ԻՄ ԵՒ ՏԱՊԱՆ.

Որբան իմ... ն՛ի ոչ ևս է ինձ. այլ իւրն ուշ  
 Գրախտածաւալ գերդ զարնան սիւքն է անուշ.  
 Ի դոյն՝ յորժամ կենաց զինես հոծի մութ՝  
 Առ գալ իլոյս յայգն իմ սըրտիւ առնեմ մուտ :  
 Տապան... չունիմ դեռ ևս, այլ ինձ տացի ուայն.  
 Չիր ճոխութիւն քան զայն անշուշտ և անջան.  
 Ըզմին՝ ունիմք երբ մեր դեռ ոչ ինչ այլ կայ,  
 Յնյնժամ և զմիւսն երբ ունել ոչ ինչ մընայ :  
 Մին որպէս միւս հանգըստոցի տըւան կայր.  
 Անդ հանդերձիմք յոր անգիտակն էմք՝ կեանք... վնյր.  
 Եւ աստ ըզխոնջ արկանեմք քայլս ի յանգարք՝  
 Ի ստուերն առնուլ շունչ՝ ի միւս ուան ուղեւոր :

Որբան՝ ի վարդ երկինս ունի գեղաշուքը,  
 Եւ յոսկեփայլ գըրգի երազս և անուրջ.  
 Թե ուղեկից զուարթնոյն ի նա նովանի.  
 Եւ մայրենին յերգ բուն անոյշ հեղանի :  
 Տապան՝ գերկինս և ինքն ունի զամալանյն.  
 Պըսակ ծաղկանց շուք հեշտաբոյր և ըզմոյն.  
 Նրգ՝ ըզբըզգիւն որդան կամ ճիչ ճընճըղկին,  
 Հըսկող ըզվեմ մի, գերկնասուց կամ նոճին :  
 Են երկոցուն ևս արտասուք, ժըպտից գեղ.  
 Երբեմն քաղցր, երբեմն աղի, ցոլ կամ տեղ.  
 Առ երկորումք ևս են աղօքք, ուխտ և յոյս,  
 Եւ երկորին ճըզեն յերկինս մեր գաջիւնս :